

շիտուկ է որչափ կը ստուգեմ, կը սխսպուիմ: Դուք հան Սրբազնն այս բառերուն հնչիւնին կը նայէք: այսինքն՝ ականջով կը դատէք և ոչ թէ աչքով:

Օգտուինք ասիթէն մատնանիշ լնելու համար Սուրբա սխսլազրութիւնը: Վատահ ևմ որ Հ. Արսէն ուրախ պիտի ըլլայ որ կ'օգնեմ իրեն: Աւզիզը Սիրիա է, եթէ չէք հաւատար բացէք Գործք Առաքելոցը (ԺԵ, 23) և տեսէք. «Առաքեալք և երիցունք և եղարք, յենափոք և ի Սիրիա և ի Կիլիկիա»: Յաւնարէնը Ծարէ և նախնիք տառապարձուցեր են Սիրիա: ուրիշ տեղեր ալ ուզդակի Ասորի զրեր են նայն յունարէն բառին տեղ (Անդ. 41. Մաթ. ԺԵ. 25. Գղտ. Ա. 21 ևն.) իսկ ֆուանսերէն Syrie. Անդ. Syria:

Հ. Արտէնին ուզդազրութիւն սորվեցնելու մեթօտը շատ հրահանգիչ է: Երանիթէ բոլոր զրողներ ինամքով կարգային այս հմտացուցիչ գրքոյիկ:

Բ. Ե.

ՅՈՒՇԱԳԻՐՔ

ԹՐԱՎԱԲԱՑ ԵՒ ՄԱԿԱԳԻՐԱՅԻՑ ՀԱՅ ԳԱՎԱՌԱԹՆԵՐ. — Հեղինակ Ա. Յ. Մակարեան Տպագրութիւն «Հունիս» օրաբերի Սեպտեմբերի 1:

Այս գործը որ հրապարակ եւաւ ներկայ տարւոյ սկիզբները, կը կազմէ ստուար հատօր մը, 640 մեծազիր էջերով: Գիրքը պատկերազարդ է, կը պարունակէ 160էն աւելի պատկերներ, կինդանազիրներ, ապրող անձերու եւ պատմական դէմքերու, հին զրամներու պատկերներ, խմբանկարներ և տեսաբաններ:

Այս աշխատաւթեան մէջ հեղինակին նպատակը եղած է, ինչպէս զիրքին ախտազունի յացտնի կը տեսնենք, պատկերացնել թրակիոյ և Մակեդոնիոյ Հայ զագութեարու կեանքը, ներկային և անցեալին մէջ. որչափ կարելի է, հաւատարիմ մնալով իրականութեան և պատմական հարազատաւթեան:

Հեղինակը իր այս դիտումով ձանր աշխատանքի մը լծուած է, որ իրմէ պիտի պահանջէր հմտութեան մեծ պաշար, պատմական բազմականի ծանօթութիւն, համ-

բերութիւն, յարատենութիւն, ժամանակի և դրամի ահազին զահողութիւն: Եւ եթէ այս հակայական ձեռնարկին մէջ նետուելու քաջութիւնը պակսած չէ իրեն, այս իսկ, այդ տեսակ զործի մը պատրաստութիւններն անխուսափելի եղող շատ մը թերութիւնները և մոռացումները անտեսելով հանգերձ, գնահատութեան լաւ նօթ մը կը կաղմէ իրեն համար:

Մեր ազգային ներկայ իրականութեան մէջ, ուսուցչի մը համար (հեղինակը համեստ ուսուցչի մըն է ազգ: վարժարանին մէջ, Սելանիկ), որ չոր հաց մը ծամելու համար, ստիպուած է, ամէն օր, օրական 5-6 պահ դասախոսութիւն ընկել, իր աշխատաւթեան պահերէն զուրու, զրադիւ գործեալ գասերու պատրաստութէամբ եւ յաձախ սրբազրութիւններով, ներքին կրքակէ մը մզուած իր հանգիստի շունչը ըսպառել ասանկ զործի մը պատրաստութեան համար, սեղանի մը վրայ կքած, հիանալի է պարզապէս և ծափահարելի: Ես կը հիանամ Յ. Մակարեանի հոգեկան արիութեան վրայ, նուիրուած՝ գործ մը արտօգրելու զոր զրելն անգամ հերոսութիւն մը պէտք էր նկատուիլ:

Մակեդոնիան, սովորաբար ընդունուած կարծիքի մը համաձայն՝ եղած է հայ յեղին սկզբնական բնավայրը, անոր Ասխական մերձագոյն արեւելքին մէջ հաստատուելին առաջ, և հեղինակը այդ պատմուական վարկածին իրը ապացոյցներ կամ նշաններ կը կարծէ տեսնել, Մակեդոնիոյ սահմանին մէջ, հոս կամ հոն, տեղերու հին անուն ներ որոնք հայը, Արմենը, կը յիշեցնին. մինչ հոն հայկական բնակութեան ունէ հետք չկայ ներկայիս:

Հեղինակը ամառնային արձակուրդներու ասիթօվ իր պատյաներուն մէջ, Մակեդոնիոյ և Թրակիոյ այլեւայլ կողմերը, ցաւով տեսած է որ հայ զազութեներու կեանքը ստուգող արձանազրութիւններ կը պակսին բացարձակապէս, և ինք ուզած է ներկային մէջ զանուածները, հին կամ նոր, ըրթունքներէ կամ զրոյցներէ քազուած, եկեղեցիներու արձանազրութիւններէ կամ դամբանազիրներէ առնուած, զիրի տակ արձանացներով կորուստէ փրկել զանոնք. և իր զործին բովանդակ արձաննիքը այս համեստ մատհոգութեան մէջ կ'ուզէ ամ-

փոփել, իր խոկ բառերով սա առաւելութիւնը կը վերապահէ իր աշխատառոթեան, և եթէ կը կը կարգ մը ասաղձներ կը բռաւստէ փրկել և մեր գաղութին ճանչցնել իր պատմութիւնը, ատիկա բառական է կարծիմ» (Յառաջարան): Գործը իր բովանդակութեան մէջ կը պարունակէ Մակեղոնիոյ և Թրակիոյ արզի աշխարհազրութիւնը, Մակեղոնիոյ և Թրակիոյ պատմական անցեալը, քաղուած այդ նիւթով զրադող հեղինակւներուն աշխատութիւններէն, ունի նաև Գրքին վերջին մասին մէջ, Բիւզանդիոնի Հայ կայսրերու պատմութեան նուիրուած ընդարձակ գլուխ մը: «Գործին պատմական մասն է աս, որ ինչպէս կը տեսնենք, պատրաստուած է հետեւողութեամբ ձեռնաս և մասնագէտ հեղինակներու:

Այս գործին ամէնէն ինքնատիպ, եթէ կարելի է այսպէս ըսել, հայ գաղթականութեանց — որոնց անցեալի պատմութիւնը շատ համեստ և անբռաւակոն տեղ մը կը բռնէ — պատմութիւնը, իր արզի վիճակին և կեանքին մէջ, այդ կեանքին բոլոր երեսներն ալ պարզելով, եկեղեցի, գպրոց, ազգ՝ կաղմակերպութիւն, որբանոց, մասնաւոր հաստատութիւններ, յարանուանութիւններ, արուեստներ, վաճառականութիւն, ճարտարութիւն, երկրագործութիւն, Միութիւններ, քաղցաքական կազմակերպութիւններ, տիրող պետութեան հետ յարաբերութիւններ, եւայն, ներկաց հայ կեանքը իր բովանդակութեան մէջ, զործին ամէնէն հետաքրքրական և արժեքաւոր մասը: Այնպէս որ այդ կաղմերու հայ կեանքի ամբողջական մէկ պատկերը ունինք առջնիս: «guide» ի մը մանրամասնութեամբ և օգտակարութեամբ:

Գիրքին թուղթը լու է, բայց տպագրութիւնը և պատկերներու արտաապումը շատ խնամով չեն եղած: Ասկէ զատ կ'երեան նիւթերու գասաւորութեան և կարգի թերութիւններ, որոնք աճապարանք մը կը մատնեն: Մուտք գտած են հնու նաև նիւթին հետ կապ չունեցող մասեր, ինչպէս կարգ մը կենսապրութիւններ օրոնք տեղ չպիտի ունենային այդ զործին մէջ: Փափաքիլ էր որ կենսագրութիւնները այնքան չընդարձակէին գիրքը, եթէ կարելի էր, ամփոփելով զանոնք սեղմ տողերու մէջ,

Հեղինակը, Յ. Մակարեան, հանրածանօթ զէմք մը չէ մեր մէջ, ծնոծ է Պարտիզակ, աւարտած է տեղուոյն Ազգ, և Ամերիկան վորժարաններու ընթացքը և եղած է մինչև հիմա ուսուցիչ զանազան Ազգ, վարժարաններու մէջ:

Մեր մէջ, ցաւալի տկարութեամբ մը, շատ անգամ զործերու և աշխատառութիւններու արժէքը կը չափուին անունի մը հըմայքով և անոր տարածումովը: և շատ անգամ կ'անտեսուեին անոր ներքին արժէքը և օգտակարութիւնը:

Փափաքիլ էր որ զէմք զրչի արտագրութիւններու զնահատումը աղատ ըլլար այդ տկարութիւնն:

Յ. Մակարեան կրնայ հաւատալ որ օդատակար աշխատառութիւն մը կատարած է՝ հայ կեանքով հետաքրքրուողներու համար, և արժանի է ամէն համակրանքի և զնահատութեան, և պէտք է որ ամէն կարգացող հայ հատ մը ունենայ այդ հատորէն, հայ արզի կեանքին մէկ կարեռ էջը իր աչքերուն զիմացը ունենալու համար, որ պատուաբեր է իր ազգ: զգացումներուն:

Գ. Մ.

Ա. Ա. Ր Դ Ա. Վ. Ա. Ռ

Հոգիին վրայ տիեր է խաւու, Ամպէր մեղին, փախանակ լոյն, Մինչ պէտք ունիմ ես, Տէ՛ր, խափայի Ու շրան անու ննուինդ իր աւու:

Թարուի ամպին նոզին կը ցանկայ, Եւ Նօր ձայնին խոցը ու նետուու, Պամբանանին ձի՛ւն, իրեւ զրան կուռ, Ու ապրիմ մէջը սիրոյ մրցանալայ:

Կուզենի կոչուի ես «զո՞» է իմ ուղիս, Կուզեն ու ամպեր, բայնարիմը Հօր, Կը սիրեմ ես այս նոզիով բոլոր, Ի ամենան աչեն սիրոյ լոյն լողիս:

Խանուոլի ուուր լեռն հաշախոս Լոյն ու ամպեր, բայնարիմը Հօր, Կը սիրեմ ես այս նոզիով բոլոր, — Խաց տեղանին է այս, ազնւու Պարտավան:

* *